

ԶՐՈՅՑ՝ ՄԱԿ-Ի ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՕՆԵԱՅ՝ ՍԵՊՏԻ ՊԱՂՏՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Posted on March 15, 2010 by Keghart



Category: [Opinions](#)



Հանդիպում-Չորրորդ` Համո Մոսկոֆեանի, Վիեննա-Պեյրոլթ, 15 Մարտ 2010

✘ Հայ ազգի նուիրեալ, Լիբանանի հայութեան արժանի գաւակ Սեպտիմբերի Պաշտոնային հետ մեր ծանօթութիւնն ու համագործակցութիւնը շուրջ 4 տասնամեակի կեանք ունի...: ՀԵԸ Անդրանիկ-Սեւանի միշտ աշխոյժ սկաուտապետ, մարզիկ ու վեթերան անդամ, ապա, սփիւռքահայ ազգային զարթօնքի տարիներուն` համագումարներու մասնակից ու կազմակերպիչ, իսկ Վիեննա հաստատուելէ ետք, Աւստրիոյ հայկական գաղթօճախին ղեկավար դեմքերէն ու Մայր Հայրենիքի եւ Հայ Առաքելական Եկեղեցոյ հետ ամրապինդ կամուրջներու հիմնադիրներէն է ան:

Հանդիպում-Չորրորդ` Համո Մոսկոֆեանի, Վիեննա-Պեյրոլթ, 15 Մարտ 2010

✘ Հայ ազգի նուիրեալ, Լիբանանի հայութեան արժանի գաւակ Սեպտիմբերի Պաշտոնային հետ մեր ծանօթութիւնն ու համագործակցութիւնը շուրջ 4 տասնամեակի կեանք ունի...: ՀԵԸ Անդրանիկ-Սեւանի միշտ աշխոյժ սկաուտապետ, մարզիկ ու վեթերան անդամ, ապա, սփիւռքահայ ազգային զարթօնքի տարիներուն` համագումարներու մասնակից ու կազմակերպիչ, իսկ Վիեննա հաստատուելէ ետք, Աւստրիոյ հայկական գաղթօճախին ղեկավար դեմքերէն ու Մայր Հայրենիքի եւ Հայ Առաքելական Եկեղեցոյ հետ ամրապինդ կամուրջներու հիմնադիրներէն է ան:

Իր ընտանիքը բարեկեցիկ կեանքով ապահովելու եւ անհրաժեշտ միջոցներ վաստակելու, հայ ժողովուրդին լաւագոյնս ծառայելու նպատակով, Սեպտիմբերի Պաշտոնային Վիեննայի մէջ վարած է ՄԱԿ-ի Թմրեցուցիչներու եւ Կազմակերպուած Ոճրագործութեան Դեմ Պայքարի Կազմակերպութեան պաշտօնեայի աշխատանքները` աշխարհի շատ երկիրներ ճամբորդելով: Այժմ հանգստեան կոչուած է եւ իր երկարամեայ գործունեութեան համար` ընտրուած է Վիեննայի “Արարատ” Մարզական Միութեան պատուոյ նախագահ: Յիշեցնենք, որ անցեալ տարի, եւրոպահայերու մարզական խաղերը կազմակերպեցին վիեննահայերը, որուն մէջ մեծ դեր ունեցաւ նաեւ “Արարատ” Մարզական Միութիւնը, յաջողութեամբ պսակելով այդ կարեւոր իրադարձութիւնը: Մայր Հայրենիքի հետ հաղորդակցութեան կարեւոր հարցին կապակցութեամբ մեր “հիւրը” այսպէս կ`անդրադառնայ -

“Մեր յարաբերութիւնները լաւագոյն մակարդակի վրայ կը գտնուին Հայաստանի Աւստրիոյ մօտ դեսպանութեան հետ. նաեւ շփումներ ունինք Սփիւռքի նախարարութեան հետ: Կը նախապատրաստուինք գալ տարի համահայկական խաղերուն մեկնելու Հայաստան: Վիեննա ՄԱԿ-ի գծով համաշխարհային կազմակերպութիւններու կեդրոն է. մեծ թիւով պատուիրակներ կու գան ու կ`երթան Միջազգային Աթոմական Ուժի Կազմակերպութեան, ԵՈՒՆԵՍԿՕ-ի ամնչութեամբ. նշեմ նաեւ Թմրեցուցիչներու եւ Կազմակերպուած Ոճրագործութեան Դեմ Պայքարի Կազմակերպութիւնը ուր տարիներ շարունակ Հայաստանի շահերը կը պաշտպանէի: Վիեննայի հայ գաղութը կարեւոր գաղութ է, իր պարտականութիւնը ունի Հայաստանի

կառավարութեան եւ հայ ժողովուրդին հանդէպ: Աւստրիոյ գաղութին ջանքերով, “Աւստրիական” մը շինուեցաւ Կիւմրիի մէջ 50 տուներով, ինչպէս նաեւ մանկական հիւանդանոց մը նոյն տեղը, որ մեր գուրգուրանքին կեդրոնն է եւ 1988Էն ի վեր դեղօրայք եւ օգնութիւն կը դրկենք հոն”:

Իսկ թէ ի՞նչ է Սեպուհի Պապոյանի պատգամը իր հայրենակիցներուն, ան կ'ըսէ. – “Միշտ սատար կանգնիլ մեր հայրենիքին մշակութային եւ տնտեսական վերելքին: Ինչ կը վերաբերի քաղաքական ելեւէջներուն, ես հաւատացած եմ որ իրարհասկացողութեամբ եւ խորհրդակցութեամբ՝ ամէն տեսակի հարցեր կարելի է լուծել: Սակայն պէտք է ճիշդ ժամանակին ըլլան այդ խորհրդակցութիւնները՝ հայրենի կառավարութեան կողմէ դէպի Սփիւռք եւ կամ Սփիւռքի տարբեր ներկայացուցիչներու կողմէ դէպի հայրենիք: Միայն ձեռք-ձեռքի տալով է որ մեր միացեալ նպատակներուն կարելի է հասնիլ: Նկատի առնելով որ 2010 թուականը Մեծ Եղեռնի 95ամեակն է, կենսական է որ ըլլանք համերաշխ ու ներդաշնակ: Անշուշտ, եթէ կարծիքներ ունինք արտայայտելու մեր հայրենի կառավարութեան, պէտք է այն ըլլայ քաղաքակիրթ ձեւով, զարգացած ժողովուրդի նման: Պէտք է արդիւնքի մը հասնինք որ խաղաղասիրական ըլլայ”:

